

**ԻԳՆԱՏԻՈՆ ԵՊԱ.Ի ՄԵԿՆՈՒԹԻՒՆ
ՂՈՒԿԱՍՈՒ ԱԻԵՏԱՐԱՆԻ**

Գլուխ Ժե

1.- Ցիսու ըսաւ աշակերտներուն. - անկարելի է որ գայթակղութիւններ չգան. բայց վայ անոր, որուն ձեռքով կուգան: Անոր Համար աւելի լաւ է եթէ վիզէն երկանաքար մը կապեն և ծով նետեն քան այս փոքրիկներէն մէկուն գայթակղութիւն տայ: Զգոյշ եղէք ուրեմն դուք ձեզի Համար:

Արդ՝ ասոնք քննութեան բովին կ'անցնեն մեզ, որպէսզի քննութենէն վերջ վատթարները յանդիմանուին: Ըստ առաքեալին, գայթակղութիւնը կուգայ, որպէսզի ընտիրները երեան գան: Անշուշտ վերե նշուածը անպարտներուն Համար չէ խօսուած, այլ ամբարիշտներուն, որոնք աւելի լաւ կըլլար որ ծովուն յատակը խորասուզուին, քան թէ վերջին դատաստանին օրը պատժապարտ մնան: Ուրեմն պէտք է զգոյշ ըլլալ, պատժապարտ չմնալու Համար: Այդպիսիները սաստ պիտի ունենան և ոչ թէ բարութեամբ թողութիւն, այլ արդարութեամբ Հատուցում: Ստամբակները մեղքերը աւելցնելով, պատժապարտ կը մնան: Հեռու կենանք մեղքերէն: Ուղղութիւն Հայցենք Աստուծմէ և Հաւատք ունենալ սորվինք:

6.- Եթէ Հաւատք ունենաք մանանեխի Հատիկին չափ և ըսէք այս թթենիին՝ արմատախիլ եղիր և զնա տնկուէ ծովուն մէջ, պիտի Հնազանդի ձեզի:

Բազմաթիւ անգամ կրկնեց թէ ամէն ինչ զիւրին է անոր Համար որ կը Հաւատայ: Ումանք յարդի գտնուելով գովուեցան, ինչպէս Փիւնիկեցի կինը որ ըսաւ թէ շուները հացի անկեալ փշրանքներէն կը կշտանան: “ Ով կին – ըսաւ անոր, մեծ է Հաւատքդ, եղիցի քեզ որպէս և կամիս: ” Հոգմայեցի Հարիւրապետին ունեցած Հաւատքին վրայ ալ զարմացաւ: Առաքեալները այս լսելով փափաքցան Հաւատքի խօսքը ուսանիլ: Ցոյց տուաւ թէ անթերի Հաւատքին Համար անհնարին բան չկայ: Սիրով զօրացած Հաւատքը ամէն ինչի կը յաղթէ: Ի՞նչ աւելի անհնար է Հաւատալու, քան երկրի վրայ արմատացած ծառը որուն Հրամայմուելով կ'երթայ անհաստատ, Հոսանուած ջուրերուն վրայ արմատանալու: Ուրիշ առիթով ալ լեռներու մասին կ'ըսէ որոնք տեղափոխուելով, ծովուն մէջ կ'իյնան: Արդ՝ առաքեալներու խումբը այս Հաւատքն ու զօրութիւնը ստացան: Ապա թէ ոչ այս մասին պիտի չգրէին, որպէսզի Հրեաները կամ Հեթանոսները այսպիսի Հրաշք չակնկալեն իրենցմէ: Ստացուած զօրութեան մասին փստակ ըլլալով, այսպէս գրեցին: Սակայն և այնաէս Հարկ է գարձեալ քննել Հարցը: Առանց երկմտութեան, կատարեալ Հաւատք ընծայել Աստուծոյ, որպէսզի փորձութիւններու հոսանքը կամ յաճախանքը չկարենան վրդովեցնել մեզ: Հաւատալէն ետք, ապահով է պատահելիքին մասին: Եթէ վարանումով, մեղքի գիտակցութեամբ, Հարցնենք, - Աստուծած պիտի լսէ” մեզ: Աստուծոյ Հայցուածներ ներկայացնողը, իմաստութեամբ պէտք է խնդրէ, այլապէս կ զուր է և կը վրիպի:

Արդ՝ սուրբ Հոգիով սրբեց կամ առատացուց զանոնք, զօրութիւն և իմաստութիւն տուաւ, լեռները իրենց տեղերէն շարժելու աստիճան. աշխարհ Հնազանդեցնելու. անհաւատութենէ աստուածապաշտութեան առաջնորդելու, արդարութեան տանելու. Աստուծոյ ժողովուրդը: Որպէսզի նման Հրաշքներ կատարելով չի հպարտանան և չի վրիպին առաջարուած գործէն, առակ մը պատմեց, ամբարհաւած մտածումներէ հեռացնելու համար:

7.- Զեզմէ ո՞վ եթէ ունի ծառայ մը Հոգագործ կամ Հովիւ, երբ դաշտէն վերադառնայ, կ'ըսէ անոր. - եկուր և սեղան նստէ: Ընդհակառակը, պիտի չըսէ՞ անոր. - ընթրիքս պատրաստէ և գոտին կապած ծառայէ ինձի, մինչեւ որ ուտեմ և իմեմ, յետոյ դուն ալ կուտես ու կը խմես:

Թէև անզուզական օրինակ մըն է, այնուամենայնիւ արժանի է իր աստուածային պատուին: Այլ խօսքով կուզէ որ մենք ևս այնքան Հնազանդութիւն ցոյց տանք իրեն, որչափ ծառաները իրենց տէրերուն: Արդ՝ այստեղ ծառաները իրենց բնութեամբ Հաւասար են տէրերուն և նոյնիսկ աշխատանքով աւելի զօրաւոր քան տէրերը. գանգի անոնք ծառաներու սպասարկութեամբ կամ աշխատանքով կը փափկանան և կը հանգստանան: Ամբողջ օրը դաշտին մէջ աշխատած, յոգնած տուն կը վերադառնան. կը հրամայուին ոտքի մնալ և սպասաւորել: Մառան ալ չի համարձակիր պատասխան տալ, պարզապէս կշտանալու, անօթի չմնալու համար: Արդ՝ նոյն բնութիւնը ունենալով, ծառան երբ անխօս կը հնազանդի, որքա՞ն աւելի ևս մենք պարտինք Աստուծոյ Հնազանդիլ: Նա բնութեամբ տէր է, իսկ մենք ծառաներ: Նա արարիչ է, իսկ մենք արարածներ, կամ ստեղծուածներ: Իշխանութեամբ ամենակալ ըլլալով և ամենառատ բարութեամբ, կը լնու ամէնքը, իսկ մեր ծառայութեան կամ սպասաւորութեան պէտք անդամ չունի: Իրեն պէտք չեղող մեր փոքր ճիգին համար իսկ, բազում վարձք մեզի խոստացաւ արդարութեամբ Հատուցանելու: Այսպիսի պարզեներուն համար պէտք չէ ծովանալ այլ, Հեզ ու խոնարհ ըլլալ, իրեն թէ գործ մը ըրած չենք:

10.- Նոյնպէս ալ դուք, երբ կատարէք ինչ որ ձեզի հրամայուած է, ըսէք, - ապիկար ծառաներ ենք. ինչ որ պէտք էք ընել, ըրինք:

Ամբարտաւանութիւնը, առաքինութիւններու ապականիչ է: Ուրեմն կ'զգուշացնէ որպէսզի պահպանուած ըլլանք: Այս պատճառու ալ առաքեալը կ'ըսէ. - եթէ կամովին աւետարաննեմ, վարձարութիւն ունիմ. իսկ եթէ ակամայ, ուրեմն սոսկ պարտականութիւն մըն է ինծի վստահուած. Ա. Կորնթ. 9.17: Դարձեալ իր առաքելական գործին ու քարոզութեան վերաբերմամբ կ'ըսէ. - “ոչ թէ ես եմ, կամ իմ կարողութեամբս կ'ընեմ, այլ Աստուծոյ չորհով որ իմ մէջս է?” Ա. Կորնթ. 15.10: Ամէն ոք ի մտի պէտք է ունենայ թէ մեր կրած նեղութիւններուն կամ չարչարանքներուն կամ մեր բոլոր առաքինութիւններուն համար, զմեզ անպիտան ծառաներ հարկ է սեպել, իրեն թէ քան մըն ալ ըրած չենք:

Այն որ բոլոր պատուիրանները պահեց, Հալածուեցաւ. ի՞նչ պիտի ըլլան բոլոր անոնք որոնք գործ մը չեն ըներ և փանալով կ'ամբարտաւանին:

11.- Եւ մինչ Ցիսուս Երուսաղէմ կ'երթար, անցաւ Սամարիայէն և Գալիլիայէն: Այս դէպի Երուսաղէմ զերջին երթալն էր: Մօտ ժամանակ ետք, Ղազարոս Հիւանդացած ըլլալով, քոյրերը մէկը պիտի դրկեն բժշկութիւն Հայցելով: Այս ճանապարհով կ'երթայ, նախ Ղազարոսը մեռելութենէն յարութիւն առնել տալու Համար:

12.- Գիւղի մը մուտքին, տասը բորոտներ իրեն Հանդիպեցան: Հեռուն կանգ առին և իրենց ձայնը բարձրացնելով ըսին. - Ցիսուս, վարդապետ, դթ'ա մեր վրայ:

Բորոտները կ'աղաչէին որ բժշկուին: Սակայն մօտենալ չէին Համարձակեր, կասկածելով որ կը գարշի իրենցմէ օրէնքին Խորութեան Համար: Վասնզի գիտէին թէ Եղիսէն չկրցաւ Նէշման տեսնել, թէև Յորդանանի Հուրերով բժշկեց զայն: Դ. Թագ. 5.9: Այս կարծիքին պատճառաւ, Հեռուն կեցած կ'աղաչէին: Անոնց այս կարծիքին Համար ալ Ցիսուս Կ'ըս որ երթան ինքզինքնին ցուցնեն քահանային, այսպէս կը պահանջէր օրէնքը: Մարդ երբ բորոտի, քահանային պարտ էր երթալ: Մարդ եթէ բորոտութեամբ Հիւանդանայ, քահանային մօտ կ'երթայ, ան ալ կը քննէ, մորթը սպիտակ է, փայլուն թէ մութ գոյն, ըստ այնմ օրէնքը կը գործադրէ. Ղետ. 13.24: Արդ, ցոյց տալու Համար թէ այս օրէնքը կը պահէ, կը Հրամայէ որ քահանային երթան: Երթալու ժամանակ, բժշկուեցան: Թէև օրէնքի սահմանին մէջ քահանային երթալ կը Հրամայէ, սակայն օրինօք չի բժշկեր, այլ արտաքոյ օրինաց, Աստուածային իր զօրութեամբ:

15.- Անոնցմէ մէկը որ Սամարացի էր, տեսնելով թէ բուժուած է, վերադարձաւ, Աստուծոյ փառք տալով բարձրածայն: Երեսը դէպի գետին, ինկաւ Ցիսուս ոտքերուն առջեւ և շնորհակալութիւն յայտնեց: Ցիսուս Հարցուց - միթէ տասն ալ չժաքրուեցա՞ն. ու՞ր են միւս ինները: Այս այլազգիէն զատ մէկը չգտնուեցա՞ւ անոնց մէջ որ գար և փառք տար Աստուծոյ: Ըստ անոր - ոտքի ել՝ և գնա, Հաւատքդ քեզ փրկեց:

Ամենուրեք յայտնի է այս պարագան թէ Հեթանոսները պատշաճ Հաւատք ընծայեցին մեր աիրոջ, քան թէ Հրեաները: Հրեաները միշտ ալ ապերախտ գտնուեցան, ինչպէս մարգարէներու վերաբերմամբ, առաւել ևս և Քրիստոսի Հանդէպ: Սամարացին գոհութիւն և փառք կը մատուցանէ Աստուծոյ, գիտնալով որ այս զօրութիւնը կամ Հրաշքները Աստուծմով կը կատարուին և ոչ թէ Հրեաներու կարծիքին Համաձայն դեւերու գործակցութեամբ: Բայց այս բարերարոյ Սամարացի մարդը, Ցիսուսի ոտքերուն ինկաւ, չնորհապարտ ըլլալով, գոհհանալով բարեգործելուն Համար:

Ցոյց տուաւ նաև Հեթանոսներու փրկութեան խորհուրդը, զի աւազանին մկրտութեամբ սրբուեցան անօրէնութիւններէն, փրկողին շնորհիւ: Ըստ այժ, Հեթանոսները, Աստուծոյ ողբրմութեան Համար, կը փառաւորեն զԱստուած: Հոգով. 15.9: Խսկ ինները բոլորն ալ Հրեա, ապերախտ ըլլալով, չկամեցան գոհութիւն տալ կամ փառաւորել զԱստուած: Ասոնցմով ալ ցոյց տրուեցաւ Հրեաներու խորհուրդը. Աստուծմէ խնամարկուեցան անապատին մէջ, Քանանու երկրին մէջ, ապերախտ գտնուելով, դեւերու կամ սատանաներու Հեթ զաշինք կնքեցին: Այս պարագան բացայայտ է նաև մարգարէներու միջոցաւ որոնք կը պախարակէին Խորայէի անհաւատութիւնը: Փրկչին Հանդէպ անոնց ստամբակութիւնը բազմապատիկ աւելի էր: Երբ մանաւանդ խնամքին առատութիւնը բաղդատենք անոնց ապերախտութեան հետ: Արդ՝ ասոնց վերաբերումը պարսաւելով կը յարգէ այլազգին և քաջալերելով կը զրկէ ըսելով - Հաւատքդ քեզ փրկեց: Որպէսզի ուրիշներ ալ սորվին Աստուծոյ Հաւատք ընծայել ու գովութեան արժանի ըլլան:

20.- Փարիսեցիները Հարցուցին անոր. - Ե՞րբ պիտի գայ Աստուծոյ թագաւորութիւնը: Ցիսու պատասխանեց. - Աստուծոյ թագաւորութիւնը չի դար տեսանելի կերպով: Պիտի չըսեն թէ ահաւասիկ Հոս է, կամ Հոն է. Աստուծոյ արքայութիւնը ձեր մէջն է: Փարիսեցիներուն Հարցումները լեցուն էին նենգութեամբ և կեղծաւորութեամբ: Ճշմարտութիւնը ուսանելու Համար չէր որ կը Հարցնէին, այլ թակարդելու Համար, ամբարշտութեամբ: Եթէ պատահէր որ ըսէր թէ այլ ժամանակի մը պիտի գայ արքայութիւնը, անմիջապէս ժողովուրդը խարբակելով պիտի Հաւատտէին թէ սա Քրիստոսը չէ: Խսկ եթէ ըսէր թէ ժամանակն է Հիմա, պիտի Հարցնէին թէ Եղիան ո՞ւր է զի իրմէ առաջ Եղիան պիտի յայտնուէր: Ցիսու իրենց կարծիքին Համաձայն բան մը չըսաւ, Հապա, անփոս ճգեց զանոնք ու կարկամեցուց: Չըսաւ թէ Հիմա է, եկած Հասած է ժամանակը. ոչ ալ թէ պիտի գայ իր ատենին: Այլ

Աստուծոյ արքայութիւնը չի դար դիտարկումով: Պիտի չըսեն թէ ահա Հոս է կամ Հոն, զի արքայութիւնը ձեր մէջն է: Մարգարէները կը յայտնեն թէ երկուք է գալուստը: Առաջնոյն կարապետը Յովհաննէսն է: Խսկ երկրորդին Եղիան: Դպիրներն ու Փարիսեցիները անգիտացան այս պարագան: Երկուքը իրար խառնեցին, գալուստն մասին խօսելով և կարապետին տեղ Եղիան յիշեցին: Այս պատճառաւ ըսին թէ նախ Եղիան պէտք է գայ, ժողովուրդը խոտորեցնելով: Ըստ մարգարէներուն, առաջին գալուստը խոնարհ էր. Խսկ երկրորդը մեծութեամբ և փառօք: Երկու պարագաներուն Համար ալ Սաղմոսասց Դաւիթ մարգարէացած է այսպէս. - “իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման, իրբեւ զցոյն ցողեալ յերկիր”: Առաջին իջումը կամ մարմնառութիւնը, Ս. կոյս Մարիամի միջոցաւ եղաւ, խոնարհաբար մարդանալով: Խսկ երկրորդ գալուստը պիտի ըլլայ զօրութեամբ և փառօք բազմօք:

“Տէրը խօսեցաւ, ամբողջ արարածները միասին հաւաքեց: Աստուած մեր յայտնապէս պիտի գայ: Կրակը առջևէն պիտի երթայ և անոր շուրջ սաստիկ մըրիկ: Կոչելով երկինքն ու երկիրը ի մի, պիտի դատէ իր ժողովուրդը”: Դանիէլ ևս այս տեսաւ. Դան. 2.34: Երկրորդ գալստեան, “որդի Մարդոյ երկնքի ամպերուն վրայէն պիտի գայ” Դան. 7.13: Մարգարէներու մօտ այսպիսի յայտնատեսութիւններ շատ կան, ով որ կամի, կրնայ ընտրել: Բայց մենք տէրունական խօսքերուն իմաստը քննենք: Խնչ ըսել ուզեց, “Աստուածոյ արքայութիւնը չի գար խտրանօք,” այսինքն երևութապէս, կամ դիտարկումով: Դիտարկումը սկսաւ հեթանոսներէն. Հրեաները յամառեցան օրէնքին ու մարգարէներուն վրայ: Հեթանոսները աստղերը գիտելով, ճակատագիր և բախտագուշակութիւն սորգեցուին: Աստուածոյ նախախնամութիւնն ու մարդոց անձնիշխանութիւնը վերցուցին, մոռցան. երկնքի լուսաւորները ըստ իրենց, բաշխել կարողացան: Ուրեմն ոմանք կրնային բախտաւոր, ուրիշներ ալ անրախա ըլլալ: Ժամանակն ալ կրնար չար ըլլալ կամ բարի: Այսինչը, այսինչ ժամանակին կրնար յաջողակ ըլլալ կամ ուրիշ մը ձախողիլ: Մարգարէները որոնք Ս. Հոգւոյն իմաստով խօսեցան, զանոնք ի բաց վանեցին: Ցիսուս կը կշտամբէ անոնց անմտութիւնը որոնք անշունչ տարրերու ծառայութեան մէջ եղան, ըսելով. – Աստուածոյ արքայութիւնը երևութական կերպով չի գար, ըստ ձեր անիմաստ կարծիքներուն: Չեն ըսեր թէ հոս է կամ հոն է: Աստուածոյ մասին բոլոր գիտցուելիքները մէկ անգամէն հաւաքեց, փակեց: Աստուած ամենակալ է, ուրեմն ամէն տեղ է անոր տէրութիւնը ոչ թէ հոս կամ հոն, ամէնքին ալ մօտ է: Ով որ կամի անոր մերձենալ, ըստ Մովսէսի իր ներսիդին է: “Մի ըսեր թէ ով պիտի ելլի երկնք, կամ ո՞վ անդունդին մէջ պիտի իջնէ. այլ նա մերծ է քու սրտիդ: Օրի. 30.12: Նաև “Աստուած մերձաւոր եմ և ոչ Աստուած հեռաւոր” Երե. 23.23: Երկրորդ գալստեան, քարոզներու պիտի չկարօտի, այլ պիտի ծագի սաստիկ լոյսով. որովհետեւ ոչ մէկ բան պիտի կարենայ զայն ծածկել, Հապա ի վերուստ ի շեալ, պիտի տեսնուի ամէնքին: Տակաւին անոնց միջն կը գտնուէր, դիւրամերձենալի, կը բացատրէ թէ միշտ այդպէս չօշափելի չեն կրնար ունենալ զինք:

22.- Պիտի զան օրեր, երբ պիտի ցանկաք տեսնել միայն մէկ օրը Մարդու Որդիին օրերուն և պիտի չտեսնէք: Այսպիսով Փարիսեցիները կ'արթնցնէ որոնք իր գալստեան մասին կը Հարցնէին: Զըսաւ պարզապէս թէ ես եմ, որպէսզի ամբոխավարութիւն չընեն, սակայն աշակերտներուն լսելի կերպով կ'ըսէ թէ իր օրերուն պիտի ցանկային, երբ այսքան մեծ ու հրաշալի տեսութեան մը առջն կը գտնուին ու անշարժ կը մնան: Անոր յայտնուելին առաջ մարգարէները փափաքեցան բայց զինք չտեսան: Հիմա նոյն ինքն է որ անոնց միջն կը շրջի: Ցիսուսի վերանակն ետք, անբերելի ցանկութեամբ կը բորբոքիր անոնց սրտերը Ցիսուսի սիրով, երբ յիշէին թէ տեսան զայն, իրեն հետ շրջեցան ու անոր խօսքերը լսեցին: Սրտակիզուեցան, պէտք է ճանչնային զայն երբ իրենց հետ էր և չգիտցան:

Ըստ առաքեալին “այսուհետև մենք ըստ մարմնի զինք չենք ճանչնար, թէև կը ճանչնայինք Քրիստոսը ըստ մարմնի, սակայն զինք այդպէս չենք ճանչնար”: Բ. Կորնթ. 5.16:

26.- Ինչպէս որ եղան նոյնի օրով, այնպէս պիտի ըլլայ նաև Մարդու Որդիի օրը:

Անոնք որոնք իրենց միտքերը կը հոսեցնեն լոյծ ցանկութիւններու, մարմնի և որովայնի մասին մտածելով միշտ, ապականիչ լոյծ բնութիւնը ջուրերու, անոնց մարմիններուն և օրովայններուն մէջ կը հոսի: Խսկ այն որ կ'արգիլէ ինքզինքին անոնց գէջ խառնակութիւններուն կցորդ ըլլալ, խեղդող այդ ջուրը չկրնար մօտենալ անոնց:

28.- Այնպէս եղաւ նաև Ղովտի օրերուն. կուտէին, կը խմէին, կը գնէին, կը ծախէին, կը տնկէին, կը շինէին:

Սոդոմացիները զանազան ախտերու մէջ ինկան, խայտառակութիւններ ըրին. թէ Աստուած պիտի պատժէ իրենց, երբեք չմտարերեցին, սանձարձակութեամբ դժոխացուցին ինքզինքնին. “անյագ եղան, մահուան պէս.” Ամբ. 2.5: Այս պատճառաւ, դժոխքը բացուեցաւ, զիրենք կլանեց, մահը բոլորպին ապականց զանոնք: Անոնց ցանկութիւններէն վարակուած չըլլալով, Ղովտը ազատեցաւ: Արդարներու և մեղաւորներու պատկերը կը կերպարանաւորուի, որպէսզի փախչին Սոդոմայեցոց կրակի կործանումէն: Սոդոմայեցոց միջոցաւ զարհութեցուց անհաւատները: Խսկ հաւատացեալներուն ալ կ'ըսէ - “յիշեցէք Ղովտի կինը”: Որպէսզի հարկաւ չնային, չկապուին այն բոլորին որոնք մերը չեն: Մեր բնութեան յանկարձակի այլայլման և փոփոխութեան, տաժանաբար մեր հաւաքած իրերու անպիտանացման համար կ'ըսէ

31.- Այն օրը եթէ մէկը տանիքն է և իր կարասիները տունն են, թող չի ջնէ զանոնք առնելու: Խսկ ով որ դաշտն է թող չի վերադառնայ: Զի տաճնապի շփոթ, տարակոյններու վտանգ և անհարին արհաւրժներ կան: Ամէնքին շուրջ երկիրը կը դորդի, երկինքը կը բացուի, արարածները կը կերպարանափոխուին, աղաղակներ կը լսուին: Երկնաւորները դաւարափողերով կը հաւաքուին, երկրաւորները կը հառաչեն: Ցիշեցէք որ ետ չդառնալու պատուէրը չպահեց, որպէսզի նախապէս ախտացեալ, վերջը չի տուժենք:

36.- Տարակուած այս խօսքերու ազդեցութենէն աշակերտները կը հարցնեն. - “Ու՞ր Տէր:” Պատասխանեց անոնց, ուր որ անկեալ մարմին մը կամ զիակ մը կայ, Հոն կը հաւաքուին արծիւները: Երկրորդ գալստեան և դատաստանին առնջութեամբ, աստուածային պատժին վերաբերմաք ահաբեկած էր զանոնք, հիմա ալ նոր առակ մը պատմելով, ցոյց կուտայ թէ ինչպէս կարելի է կերծանիլ պատիժէն: Առանց ծուլանալու ամէն ատեն պէտք է աղօթել և չձանձրանալ:

(Ծարումակելի)

ԶԱԻՆ ԱՐԹ. ԶԻՆՉԻՆԾԱՆ